

2131

241

P-59

1912-

Ա.Ա.ԶԴԻՄՈՒԹԻՒՆԻ. ԿՐՈՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԵԱՄԲ

Ա. ՏԵՏՐԻԿ

# ԱՆ ՈՒ ՄԵՆՔ

Որ Խայխս բաղցրութեամբ  
յարարածս և Հայր ամե-  
նակալ օրինակ Ս. Առուած  
հարցն մերց:

ՇԱՐԱԳԻՐ

Ջիթեռիկ  
1920

Արգելուած է արտատպումը եւ Թարգմանութիւնը, բայց  
ազատ է քննադատութիւնը:

ԳԻՆ 4 ՄԷԹ.

ԶՄԻՒՐՆԻԱ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ ՔԷՇԵԵՆ

1912

241  
Բ-59

ԱՌԱՋԴԻՄՈՒԹԻՒՆԸ ԿՐՅԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԵԱՄԲ

241  
թ-59

Ա. ՏԵՏՐԻԿ

# ԱՆ ՈՒ ՄԵՆՔ

Որ հայիս բաղրամքեամբ  
յարարածս և հայր ամենա-  
կալ օրինեալ Ս սուսած  
հարցն մերաց:

ՇԱՐԱԳԻՐ



1820

Աբգելուած է արտատպումը եւ  
Թարգմանութիւնը, բայց ազատ  
է քննադատութիւնը:

Գիր 4 Մէքալիք

ԶՄԻՒԽՈՆԻԱ

ՏՊ. ՔԵՆԵՇԵԱՆ — 1912

ԱՌԱՋԴԻՄՈՒԹԻՒՆԸ ԿՐՅԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԵԱՄԲ

## ԱՆ ՈՒ ՄԵՆՔ

ՔԱՐՈԶԻԿ

Դրեց ՄԱՀԱ. ՀԱՄԲ. Մ. Ա. ՊԵՐՊԱՂԻՉԵԱՆ



Եղբայրնե՞ր. Բացարձակապէս խոստագանեցէք թէ Աստուած ու մարդ ո՞րքան տարբեր կը գործեն։ Մարդկութեան յետին ապաւէն կարծուած զիտուրիւնը ծա՞փ զարկաւ Աստուածոյ փառքերուն։ Մէկդի թողունք անճարակ ու կարկտան փառտերը՝ որոնք հիմ չտնին։ Եթր Հայր Աստուածոյ զաւկը ները երես առ երես Աստուածոյ խօսինք։ Ան մեծ է, մենք փոքր ենք։ Անհունապէս մհծին և անհունապէս փոյքին միջիւ արգարութիւնը կը խօսի։ Ուստի բովանդակ մարդկութիւնը թող կրկնէ «որ հայիս աղցրութեամբ յարաւածն հայր ամենակալ, օրհնեալ Աստուած հարցն մերոց։»

Եղբայրնե՞ր, քաղցրութեամբ նայելու համար, պետք է որ սէրը բարձրագոչէ յաճախ և յաւէտ։ Աստուածոյ սէրը լեցուց տիկերքը։ Անձանաշելիին սէրը, Անհունին սէրը, յաւիտենականին սէրը, ձշմարտութեան սէրը բարգաւուց ամեն առաքինութիւնները, լոյսի թագաւորութեան բողբանինը՝ որոնք աւաճացան։ գետահոս աղբերահոսելով գլելով, վաղելով, անցնելով, արգաւանդ գործելով մեր ընակած երկիր մոլորակը ուր Անոր ոտքերը թողուցին հետքեր։

Ան մեծ եղաւ, Ան, մեր նախահայրերուն հայրերուն Աստուածը՝ որ քաղցրութեամբ կը նայի իր արարածներուն վրայ, Ան ամենակալ հայրը, միահեծան իշխանը մեծ տունին տիեզերքին, զրք կօրհնեն ծփանքը ծովերուն, երախ-

Գերապատիւ

Տ. Մարքոս Ռ. Վ. Իննէեան  
Առաջնորդ Զմիւնիոյ

Խորհրդացն Աստուածային հազարապէս.

Արկանել ի գանձաւալի զգացման կրօնական, զայս իմ լումայ գրական, համարձակիմ լրջիւ խոնահական։

Ընկալ հահանայ տեսան բարձրելոյ եւ հայր պատուական, զայս իմ մատեան եւ զիս օրհնեայ յօհնութենէ Սիոնինի յաւիտենական։

Գում — գարուցի մւսուցիչ  
Մ. Համբիկ Մ. Ա. Պերպաղիչեան

Զմիւնիա 27 Օգոստոս 1912

53 065 - ամ



39263-67

տագէտ շուրթերը մահկանացու մարդերուն թեւաւորներն այերքին . աստղերն երկինքներուն , հովերն աշխարհին և գեղուներն բոլորուն :

Ան սուրբ եղաւ , Ան յայտնուեցաւ , Ան մեր սիրտերը բարձրացուց , Ան ուզեց , ուզեց որ մենք ըլլանք կատարեալ զաւկըները կատարեալ հայրիկին երկնաւոր :

Անկէ կը փախին խաւարները , Անկէ կը սարսափին սեւ սիրտերը . անոնք' որոնք չսիրեցին , անոնք' որոնք չսիրուժեցան լոյսէն , անոնք' որոնք մութի մէջ մնալու ուխաըրին , արհամարհելով սիրտի բոլոր կարողութիւնները ու յաւիտենական վարձատրութեան յոյսը առաթուր կոխելով :

Անոր տրդարութիւնը յաւիտենական է . Անոր գութը չի հատնիր . Անոր ճարգները չեն մարիր . Անոր աչուլները չեն գոցուիր , Անոր անունը խաղաղութիւն է . Անոր Առուած ըսին սանդարամետական սեւ ուժերն անդամ ...

Զայն ստեղծող կը գաւանին հրեշտակները . զայն կօրհնեն երկիր եւ երկին զմայլանքով մը կրկին զայն կը պաշտեն բոլոր խորունկ մտածողները , զայն գեռ պիտի փառատրեն , ներբողական ձայնով , գարերը , տարբերը , աշխարհին չորս ծայրերը , մարդերը , եթերը :

Անոր կը մերձենան յոգնածները , մեղաւորները , ոգաւորները , անոնք' որոնք խոստումի տագնապը սիրեցին :

Անոր մօտ լոյսը կը բնակի . արդարութիւնը կը բնակի . խաղաղութիւնը կը բնակի . վսեմը կը բնակի :

Անոր համար խաւար չիկայ . Անոր համար գաղտնիք չիկայ , Անոր համար սուտ չիկայ , անոր այսինքն Աստուծոյ համար Յունվար ու Գեկտեմբեր չիկայ . . . Անիկա է Աստուած հարցն մերոց՝ որ յաղցրութեամբ կը նայի իր արարածներուն վրան :

Գերբնական ոյժ , սարսափելի ոյժ , սարսող ոյժ , յաղթող ոյժ , Անոր ոյժն է մինակ , որովհետեւ Ան աստուած է մեծ , հզօր , միահեծան , , ահարկու , Ան' որ հիմը գրաւ լիկելեցիին . . .

Անոր ուժը կերպաւորութիւն կը չնչէ , կը ներշնչէ օչին , ջուրին , հողին ու կրակին . . . :

Տիեղերական համեղբայրութեան շեփորը հնչեցնող անսպառելի ոյժ մը չէ Աստուծոյ ուժը որ կը կառավարէ հոկայ կառքը աշխարհիս . . . :

Անոր ոյժը կը սարսուացունէ հողագունդը ու վերին խոյակները անսահման անբաւութեան , ոյժ' որ կը ճմլէ , կը կոխէ , կը տապալէ բոլոր ամբարտակները խաւարին և ճիրանները անյուսութեան :

Ան աստուած է . մենի մարդ ենի : Անոր սէրը բհւեսային աստղն է , մենք , խեղծուկ նաւապետներ , աչքերնիս այդ բեւեռային ասաղին տնկած , ճամպայ կը խմդրենք , այո՛ , արդարութեան ճամպայ , սէրի ճամպայ , ճշմարտութեան ճամպայ , օրէնքի ճամպայ . . . քանի որ ինչն է ճանապահի ու ճշմարտութիւն , կեանք ու հոգի , գուռ՝ կեանքի , բարի հովիւ , Աստուած հարցն մերոց՝ որ յաղցրութեամբ կը նայի իր արարածներուն վրան . . .

Աստուած եղաւ արդարեւ հայր , Տեր , իշխան արդարդաւոր : Ան կը քննէ զմեղ իրրեւ քննող գաղտնեաց . պարգեւատու առաջտ ողորմութեան :

Ան է թագաւոր փառաց և խնամող արարածոց : Ան քաղցրութեամբ նայեցաւ իր արարածներուն վրան միշտ , ու փրկեց զմեղ խաւարին ամբարտաւան տիրապետութիւնէն , հրավառ նախանձին բովանդակ թափովը , և ցոյց տուաւ թէ մշտնչենապէս քաղցրութեամբ կը նայի իր արարածներուն վրան , ինքը , ամենակալ հայրը . Աստուած հարցն մերոց :

Մեր ապրած կեանքին մեջ չէք տեսնար Աստուծոյ բարեշրջական ուժը , զոր կը կիրարկէ , զմեղ նիւթականէն աննիւ թականը փոխանցելու համար հրաշալի կերպաւորութեամբ . Աստուած ստեղծեց փիզիգական կեանքը որ չի մեռնիր : Աստուած յաւիտենական է : մտիկ ըրէք թէ ինչ կը գրէ թ . Բագուպեան այս մասին : Ես կրկնեմ իր զբածները որպէսզի աւելի լաւ ըմբռնէք ըսելիքներս : «Ինչ որ կերակուր կըսենք . հողին , ջուրին անհունապէս փոխուած ձեւն է : կերակուրին ալ անհունապէս փոխուած ձեւը մարմինն է : Մարմինդ նոյնը չէ ինչ որ էր երէկ , մարմինիդ մէջ բոլոր

մասերը հազար անգամ քակուեցան, ցըրուեցան ամէն կողմ, թերեւս այդ մասերէն ծաղիկ դուրս եկաւ, թերեւս զառնուկի մը կակուդ բուրդը կազմեց մասերէն պզտիկ ոյժ մը թերեւս ուրիշ մէկ մասնիկը գնաց աշխարհի մէկ ծայրը իրեն պէս մարդու մը թոքը կամ սիրալ չինելու: Օդին թըթուածինը արիւնին անցնելով, թիջի մը մէկ մասին հւա կր միանայ, բնածխական թթու կը շինէ, ու կրկն օդին կանցնի: Անկէ բոյսի մը տերեւը կը ծէ դայն. կը տարրաւուձէ, բնածուխը իր մէջ կամրարէ ու թթուածինը օդին մէջն է նորէն: Այն թթուածինի մասնիկը՝ որ թերեւս հինգ վեց տարի առաջ թոքու մտած էր, հիմա կրկն կը մտնայ հոն, շարունակելու համար միեւնոյն շրջանը: Լիճին մէջ աղը բիւրեղացաւ: Հանքարանը անոր բոլոր յատկութիւննը կը թուէ, աղին բոլոր հիւէները կը համրէ, կազմութեան օրէնքները կը ճշգէ, սակայն բիւրեղացումը գաղտնիի կը մնայ: Բուսաբանը ձաղիկ մը կառնէ, անոր թիջները կը քննէ, կը վերլուծէ դայն կազմող տարրերը, անոր ինչպէս մասնիկը, ամիւր կը բացատրէ, սակայն կեանիը գաղտնիի կը մնայ: Հոգերանը ուղեղին վրայ փարձեր կը կատարէ. ամէն զգացումի համապատասխանող փոփոխութիւնը կը ճշգէ ատոր վրան, ամէն մտային կարսողութեան սահմանները կորոշէ, ինչպէս որ կորոշեն. օրինակի համար, հոգերու սահմանները: սակայն իմացականութիւնը գաղտնիի կը մնայ: Նոյն խորհրդաւոր թելը կանցնի ամենուն մէջէն և այդ հոգեկան աշխարհին տեսանելի անտեսանելի ամէն բանը կը պահէ: Երջանները իրարու կը յաջորդեն արտադրուած երեւոյթը մեր փիղիգական կեանքն է: Ամեն անգամ որ այդ շրջումները մարդէն, հողէն, ծաղիկին, ծառին ու գարձեալ ծառէն, ծաղիկէն, մարդուն, հողին կանցնին, մարդ արարածը քայլ մը աւելի առաջ զացած է, անասնկ չէ: Աստուծոյ հոգին կը շրջի ջուրերուն վրան, հողերուն վրան, օդերևուն վրան, ամէն օր կըստեղծադորձէ տիեզերքը: Հողին բորակածինը կը վերածուի բոյսի: Բոյսը մարմինի կը փոխուի: Մարմինը կրկն հողին բորակածինը կը լայս ու կերթայ շարունակելու միեւնոյն շրջանը: Բջիջը

կը մնանի, կը մեծնայ, ետքը կը բաժնուի, կերիտասարդականայ, սկսելու համար միեւնոյն շրջանը: Կեանքի մէջ հազար անգամ հող կը լայ: Ֆիղիգական կեանքին շղթան այս շրջաններէն, այս օդակներէն կազմուած է: Աստուծոյ հոգին կը շրջի տիեզերքին վրան, ամեն օր անկենդան հողէն կենսու բոյս կը կազմակերպէ և անզգայ կարծուած բոյսէն խմացական էակը կը վերատեղէ: Օդակ օդակ շրջանները կը շարունակուին, և մենք նիւթականէն աննիւթականը կանցնինք հրաշալի կերպաւորութեամբ: « Օրհնեալ ըլլայ այս բարեշրջումներուն բարի Աստուծուծը: »

Ահա Ան, գարերուն էակը, ժամանակներու աննուածեակելին, էակ' որ կեանք կը սիրէ շուրջանակի, մահերուն հրաման կուտայ, կարձակէ կայծակը, կը փրկէ սիրածը, կապտակէ անառակը, քաղցրութեամբ կը նայի իր բոլոր արարածներուն վրան, մեր նախահայրներուն նախապատերուն պաշտած Աստուծուծը: Ան ըրած է անանկ հրաշքներ, Ան կընէ անանկ հրաշքներ, Ան պիտի ընէ դեռ անանկ հրաշքներ' որոնց հանդէպ պիտի քերուին չատ ծոծրակներ մենք ծունկի պիտի գանք փառաւորելով հզօրը, մեծը, ամենակալը՝ որ քաղցրութեամբ կը նայի իր արարածներուն վրան, մեր հայրերուն Աստուծուծը:

Եղբայրներ, Աստուծոյ սիրայն մէջ մարդք արարածը կը փոխուի հրեշտակի..: Ասիկա արդարեւ հրաշալի բան է: Աստուծոյ սիրայն մէջ գայլը գառնուկի կը փոխուի, հծուումը մաղթանքի՝ կը փոխուի, յարգանքն աւ պաշտումի կը փոխարկուի: Հոգին կը պարարուի թոյրերով, բոյրերով, Երգերով Աստուծուծին: Աստուծոյ օրհնութիւնը աշխարհի վրայ կը ցանցուի, կը մազուի, կանձեւէ, կը հոսի, մատախուզի, չողի, ծիածանի ձեւերու տակ ու մենք լիաշուրթն կօրհնաբաննենք ըսելով որ հայիս յաղցրութեամբ յարաւածն ին հայր ամենակալ. օրհնեալ Աստուծ հարցն մերոց:

Աստուծ անմահ է, Ան քաղցրութեամբ կը յառէ իր անփակ աչքերը յարիտենափակ իր ստեղծած արարածներուն վրան: Աստուծ ամենակալ է, ամեն բան Անոր կը հնազանդի: Անոր կամքը անյեղի է: Առւրբ է Անոր կամքը:

Անոր կամքը վսեմ չէ՝ արդար չէ։ Այո, անոր կամքը անաշու է։ Թող սեւին նետերը շուրջանակի ճայթին, Ան, Աստուած, մեր ապաւէնն է, թող չարութեան սերմերը ուռանանան։ Աստուած մեր քաջ սերմանահանն է։ Վատ զգացումի խաւարագէմ պաշտօնեան թող հոնչէ։ Աստուած յաղթող է, մեծ է։

Աստուած փառաց դեռ գարերով պիտի որոտայ սիրտերու Սինէական բարձրութիւններուն վերեւ։ Երկինքը, դաշտերը, ծովը, անտառը Աստուծոյ փառքը կը պատմին մինչ Ան կորոտայ . . .։ Մոլորակային գրութեան, կենդանիներու բազմատեսակութեան, բուսական գասաւորութեան տարբերու օրինական փոփոխումին, տեսողական, լողական, խօսողական կարողութեան, ջղային գրութեան, խիղձի, գատողութեան գրութեան այնպիսի տիրական սահման մը գրաւ որ յաւիտենապէս պայծառ պիտի մնայ տիեզերքը։ Աստուծոյ հայրական գութը սկիզբէն ի վեր քաղցրութեամբ ճառագայթեց մարդ արարածին վրան։ Միթէ բարութեան արմատը կը չորսայ միթէ արդարութեան աղբիւրը կը ցամաքը . . .։ Միթէ վսեմը կը խոնարհի . . . Օրհնեալ է Ան, Աստուած հարցն մերց՛ որ քաղցրութեամբ կը նայի իր արարածներուն վրան։ Հայ՛ր Ամենակալը . . .։

Հանդերձեալ կեանքը միտքի ու հագիի համար ստուգութիւն մը նէ։ Միթէ չենք տեսնար զայս ամեն ատեն։ Ահա յաւիտենականը. Ո՞վ չի հաւատար անոր յաւիտենականութեան վրայ գրուած յոյսին. Երեւակայեցէք։ Ան ինչ ըրա՞ւ. մենք ինչ ըրինք, մենք ինչ կընենք կոր։ Ան մեզի անմահութիւն տուաւ, Ան զմեզ ըրաւ լոյսի զաւկըներ։ Եղանակը որով Ան կը կառավարէ իր մեծ ընտանիքը չունի ուեւէ գաղտնիք, Եթէ միայն հաւատանք թէ գերազանցապէս բարի է օրհնեալ Տէրը մեր նախահայրներուն հայրերուն։

Ան տուաւ մեզի օրէնք, այսինքն աստուածային սիրոց ապացոյցը. որպէսզի մենք ըլլանք բանական արարածները բովանդակ օրէնքին ջիղը արդարութեան կանոնով բմբունուած է։ Մեր էութեան խորերէն անձանոթ աղաղակ մը

կը բարձրանայ։ Մտիկ ըրէք Այդ աղաղակը Աստուծմէ կուգայ մեր վրայ և գարձեալ առ Աստուած կը բարձրանայ առ Աստուած կանդրագառնայ . . . ինչ անուն տուեր են այդ աղաղակին . . .։ Ահաւասիկ այդ աղաղակը գիտկցական ուժին այսինքն խիղձի ճշմարիտ ձայնն է։ Աստուծոյ դրած դատաւորին անաշառ, ներող, համբերող ձայնն է։ Լաեցէք Խիղձը երկինքէն զրկուած ընդհանուր դատախազըն է միեւնոյն ժամանակ մեր բանականութեան տաեանին մէջ։

Մարդկութիւնը, իր ստեղծուած օրէն, քանի քանի անգամներ չեղեցաւ խիղձի կանոնագիրին հինգ գլխաւոր հիմնախարիսխ յօդուածներէն։ այսինքն

Պատիւէն, երկիւղէն, վստահութենէն, հռանդուութենէն, Աստուծոյ կամքին հպատակութենէն։

Եղբայրներ, ընտանիքի հայր մը որ իր կազմած գերդաստունին (մէկ առ միլիօն) մանրանկարին վրայ կը չափէ։ Աստուծոյ նախախնամական հոգածութիւնը. միթէ չի կրնար սոնկ ենթագրական գաղափար մը ունենալ Անոր վրայ։ Մեծ գերագաստունը (մարդկութիւնը) Անոր առօրեայ խնամքին ենթակայ է։ զհաց մեր հանապազօր տուր մեզ այսօր կաղաղակին Անոր, ամեն օր կայսրներ, իշխաններ, հովիներ, ծառաներ, մշակներ, Ռոջիւտներ, Ռոքֆէլլէրներ, Գարնձիներ, Նուպար փաշաներ, աղբակիրներ, վաճառականներ, մարդեր վերջապէս։ Մատծեցէք թէ ո՞րքան հարուստ է Ան մեր հարուստ կարծածներէն։ Ան' որ տէրն է լոյսերուն, հանքերուն, հողերուն, հայրաբար զաւակ կոչեց զմեզ . . .։ Մենք եղանք լոյսի թագաւորութեան ժառանգորդներ, թագաւառանդ իշխաններ . . . երկինքը, երկիրը ստեղծող Աստուծոյ զաւակները . . . երեւակայեցէք, Մեր հայրն է Ան. բովանդակ մարդկութիւնը մէկ ընտանիք մը կը կազմէ։ Հայրն է՛ Աստուած. մայրն է՛ օրէնքը. Եղբայր հն մարդերը իրարու հետ, միեւնոյն ընտանիքի զաւակներ . . . երկիրը միայն Աստուծոյ կը վերաբերի։ Մենք սեպհական բան մը չոնինք այս տեղ։ ինչու՞ իրար բզքտենք բանի մը համար որ մերը չէ։ վարձակալներ իրար կըսպանին ընակա-

ըանի մը համար որ իրենցը չէ: Ե՞րբ պիտի անհետին բարյական հիւանդութիւնները մարդ արարածին: Սիրտի կրօնը եր՞բ պիտի ճառագայթէ: Եր՞բ պիտի հասկընանք թէ մենք եղայր ենք:

Աստուծոյ իմաստութիւնը հրաշալիօրէն կը կառավարէ տիեզերքը, անխտիր, այգուցալգ, սիրսվ, գութով, արդարութեամբ, հայրօրէն: Արդէն Ան ստեղծեց մարդը ազնւութեամբ, ազատութեամբ, անմահութեամբ, տիրական կարսդութեամբ այսինքն իր պատկերին պէս:

Սխալեցան ամեն անոնք՝ որոնք կարծեցին թէ նիւթն ալ կրնայ բռնկել արդար Աստուծոյ մը տեղը: Նիւթը առատ պարզեցն է Աստուծոյ գթասիրութեան ու խնամքին: Հաւատալիքը, պարտիքը և միջոցները, իրը հիմնականոն. պիտի կառավարեն մարդկութեան ղեակը, որքան ատեն որ մենք երգենք սրտագին փառքը Անոր որ հուր ամենակալ է Աստուծ հարցն մերոց:

Աստուծած մեզի չնորհեց նիւթը որ յաւիտենականութեան հանդէպ հազարին մէկ մրմունջ մը ունի սիրոյ: Այս խօսքէս չեն ախորժիր անոնք, որոնք անկեղծ չեն մարդկութեան մէջ: Բազմերան Խրիմեան հարիկ կը գրէր. «Մեր մնակած Երկրագունաը լի է սերմերով զորս ցանած է Աստուծոյ արարչագործ ձեռք: Այս տեղ զու փառք տուր Աստուծոյ հոգուով համբուրէ նորա նախախնամ ձեռք որ առ Երկիր իրը ժառանգութիւն և անսպառ դրամագլուխ տալի մարդուն, ամեն տեսակ սերմերն ալ Եսկրին հետ պարգևեց: Մեր սնունդ ու մերկեանք Երկրի սերմանաբոյսերն են:» Այս սերմերաւն, այս հոգածութեան համար մենք ինչ կը նենք արդեօք: Ան մեզի այսի մը ամբողջ նուիրեց, մենք Անոր ողկոյզ մը խաղող չենք իտար կոր: Անանկ է: 24 ժամուան մէջ 310 կրամ քարազն, 20 կրամ աղօթ կըսպառես, 1 քիլո հաց. 300 տրամ միս և այլն ուտելէ ետքը: Մունկ մը աղօթք չարժէր մասուցանել առ Տէր Աստուծ հարցն մերոց որ այսքան քաղցրութեամբ կը նայի իր արարածներուն վրան:

Այս, բնութիւնը կսպառի և կըսպառէ: Յաւերժական

վերանորոգութեան հիանալի աեսիլը դարելու միտքերուն ոքանչացում առթած է. Թաւալումը իր մշտանորսգ յաւիտենականութեան մէջ պարզապէս ասսուածաբանութեան ընթացք մընէ:

Մտիկ ըրէք թէ ինչ կըսէ իմաստասէրը, «Երեւոյթներու ախեզերական ընդանցումը անանկ մը կընէ որ անոնց ամեն մէկուն վրայ կը տարածուի բոլոր միւսներուն ծանրութիւնը. այնպէս որ տիեզերքի ամեն մէկ փոքրամասը ամեն մէկ բոպէին մէջ կրնայ նկատուիլ իրը ամբոփում մը այն ամենուն՝ որոնք եղած են ու պիտի ըլլան: Այս՝ իմաստով է որ ներելի է ըսել թէ աշխարհի յաւիտենական է իր մարածմանութեանը մէջ այնքան որքան իր համայնքին մէջ: Մենք ալ այս աշխարհին մէկ փոքրամասը կը կազմինք, մէկ վայրկեանն ենք:»

Եղբայրնե՛ր մայր բնութիւնը կըսպառէ և կըսպառի: Մտէք հոյակապ դասարանը մայր բնութեան ուր կը շահապետէ Աստուծոյ սուրբ կամքը: Ինչ որ հողին մէջ կիյնայ, կը լուծուի, կը տարալուծուի, կը հիւլքանայ, կը փոշիանայ, նախ՝ զանգուած ապա՝ կտոր: Ահա վերստին փոթորիկը կը սաստկանայ, աս՝ անոր. ան՝ ասոր կը խտանէ, կը միացնէ: հզօր, շինող, բարերար ձեռքը Աստուծոյ որ անտեսանելի կերպով կը գործէ, տեսէք, առ մեռելի պատանքէն ձաղիկ մը գուրս կը բերէ, լուէք չօրհնենք այդ հզօր բազուկը Տէր Աստուծոյ հարցն մերոց:

Կեանքը, Եղբայրներ՝, մէկ կողմէն կը լեցուի, միւս կողմէն կը պարպուի, վերստին լեցուելու և նորէն՝ անդրէն վերստին պարպուելու համար: Ասէք գերեզմանոցի մը ոսկորներէն մին: Թերեւս քազուկի մը, գանկի մը մէկ մասն է այդ կտորը սակորին: Նայեցէք, հողը մաշեցուցենք է, օդը կերեր է այդ կտորը սակորին: Ո՞վ գիտէ այդ սակորին օդէն, հողէն առնուած, յափշտակուած մասը ո՞ր ծառին, ո՞ր ծաղիկին կամ ո՞ր մարմինին մէկ մասն է այս բոպէիս:

Այսպէս է ահա կեանքը, այսինքն անոր վերջը անոր սկիզբն է ինչպէս որ մահը միզի համար ծննդեան առաջին օրն է...:

Բնագիտութիւնը կրնայ հասնիլ իր նպատակին եթէ չի ճանչնայ անճանաչելիին յարաբերութիւնը։ Պատամանը հարկու ժխտական է։

Քանի որ անճանաչելիին յարաբերութիւնը զմարդ կը կառավարէ գերլնտրապէս, մենք կը ճանչնանք այդ յարաբերութեան անհուն գերբնական հմտութեան ահագին տարբերութիւնը . . . մեր կարգ մը կապիկեան ձգտումներէն։ Առանց այսթէութեան, մեր հաւատալիքը ամուլ զարդ մը նէ։ պահք բռնելէն շունչերնիս պիտի հոտի։ սաղմոս քաղելէն լեզունիս պիտի թոփ, այլ սակայն մենք «վերստին, նարէն զուրկ պիտի մնանք չնորհքներէն Անոր՝ որ է հայրը հարցն մերոց։

Բնկերական բարօրութեան աղբիւրը այսինքն Աստուածաշունչը շահ կը դաւանի կոր յաւիտենական կեանքը։ Բնութեան մէջ ինչ որ բաղադրուած է, պիտի տարբաղադրուի, պետի լուծուի որպէսզի պնդանայ։ Երջանիկ և երանելի են ամեն անոնք որոնք կը սիրեն այս շահը, և կօրհնեն բարեզրջող Տէրը Աստուած հարցն մերոց։

Մտի բրէք հզօր միտքի մը որ կը գոռայ և գոց ըրէք անոր սա շատ համեղ խօսքիրը։

«Միթէ գիտենք թէ աւագի հատիկներուն անկումէն աշխարհներու ստեղծում չի հետեւիր։ Արեւէն մինչեւ չքոտի մուն, ամենքն ալ իրարու պէտք ունին և . . . որդի մը ծնունդ տալու տաեն, Սոկրատ մը աշխարհ բերելու կը պարապին, կը ծառայեն։

«Ուր որ հեռադիտակը կը վերջանայ, հոն կոկոի մանրագիտակը։ Արգեօք որու՞ն աեսութիւնը աւելի է։ Տարբերը և սկզբունք այնչափ իրարու հետ կը խառնուին, կը զուգուին և իրարմով կը բազմապատկուին որ նիւթական աշխարհը և բարոյական աշխարհը երկուքն ալ միեւնոյն ճառագայթին կը յանգին։

«Բնաւ ամենեւին բան մը չի կորսուիր։ Ամէն բան, ամեն գործողութիւն, բարձրագոյնէն սկսելով մինչեւ ստորնագոյնը ահաւոր մեքենայի մը միաւորութեան մէջ կը խառնուին ։»

Հիւկո (թշուառք)

Ափ մը յոյզով լի ափ մը հողին հոգին երբ՝ արփազերաթեւէ դէպի իր նախկին կայանը, որ քան բարձր պիտի տեսնուի արարիչը . . . Այդ անմատչելի բարձրութենէն սակայն քաղցրութեամբ կը նայի նորէն իր արարածներուն վրան։ օ՛հ զիս կը լացունէ կոր այդ քաղցրութիւնը . . .

Սահմանուած միտքը կրնայ ըմբռնել անսահման յաւիւտենականութիւնը։ Անհունութիւնը սահման ունի՞։ Բաց թեւիկներդ, թուիր՝ դէպի անմահութեան գաղափարը, զմայլէ, հոգենուագ փառաւորէ անունը անճառ երանութեան որէ ինքն Տէր Աստուած հարցն մերոց։

Քաղցրութիւնը որ կը ծորի Աստուածոյ հայրական սիրտէն, ապաքէն վսե՞մ է, բարձր է, հիանալի՞ է։ Այսքան օրէնք, այսքան կանոն, այսքան քաղցրութիւն, այո՞չափ ներզամութիւն դեռ չեն՞ բաւեր մեր սիրտերը Աստուածոյ ինսամքին յանձնելու համար։ Ան եր՞բ պակսեցուց իր անձրեւը, եր՞բ արգելեց իր արեւը . . . եւ արդէն պարտիզպան մը իր պարտէզին ջրուելու ժամանակը չի՞ գիտեր։ Եր՞բ պիտի սորվինք Հայր բառին իմաստը։ Ան է հայր, մենք զաւտկներն ենք Անոր։ Մենք լոյսի յաւիտենական թագաւորութեան իշխաններն ենք, իբր զաւակը լոյսերու տէր հայր Աստուածոյ։ Երկինքը, երկիրը և ծովերը ստեղծող Աստուածոյ լուսաժառանգ անմահ զաւակները կրնա՞ն լլաւլ այս աստիճան անառակ որդիներ։

Սակայն տիեզերական տիբութեան մռայլին վրան Անոր քաղցր ժպիտը կը ցոլցայ կոր անգրէն վերստին ու մենք միայն խօսքով մը պիտի կրնանք յայտնել մեր ոքանչացումը այդ ժպիտին համար, կրկնելով Օրհնեալ ես գու տէր Աստուած հարցն մերոց։

Զգացումը զմեզ կը բարձրացնէ սաորնաքարը կեանքէն Ուստի մտիկ ընենք զգայական իմաստաէրին՝ որ կըսէ։ Աստուած զամբարիշալ հաւատքի բերելու համար հրաշք չի գործեց քանի որ Աստուածոյ սովորական գործերը կը հաստատեն իր էութիւնը։ Խորունկ փիլիսոփայութիւնը հաւատքի կը բերէ զմիտքը։ Անմիտը կը խօսի թութակի նման, ոչ թէ համոզումով։ Բարբարոս ժողովուրդներն ան-

գամ ունին Աստուածի տեսիլ, սակայն չեն կրնար ըմբռնել Աստուածոյ վաեմութիւնը, Աստուածոյ վեհութիւնը։ Հետեւարար Վայրենիներն անդամ ամենանըրամիտ խմաստասէրներուն կը միանան անսաստուածներուն դէմ։ Մարդ կրօնի աւելի կը հակի խոռվսւթեան, թշուառութեան ատեն։ Անոնք' ուրոնք կուրանան զԱստուած, կը քանդեն մարդուս աղնուսութիւնը, վեհանձնութիւնը, բնութեան մարդկային զարգացումը։ Մարդ՝ որ երկնային պաշտպանութեան վահարած է իր յոյսը, իր վատահութիւնը, անանկ հաւատք մը, անանկ ուժ մը կը ստանայ որ մարդկային բնութիւնը լինքնին չէ կարող ձեռք ձգել։» Պատօն

Դուն իմ սրգիս ես, ես քեզի հայր պիտի ըլլամ, ըստ Արարիչը։ Խելքի պտոյտ կուտայ, Եղբայրներ', այս մտածումը։ Երկինքը, երկիրը ստեղծող Աստուած մեր հայրն է, մենք ժառանգներն ենք լոյսի յաւիտենական թագաւորութեան։ Աստուած խիստ է ինչ ընենք։ Հայր մը նուազ խիստ է իր զաւկին թերութեան հանդէպ։ Ես իմ սիրածս կը յանդիմանեմ կը խրատեմ իմ զաւակներս։ Հոս ամբոփունք քիչ մը։ Հայրի մը և զաւակի մը մէջտեղ եղած բարյական կապը ո՞վ կրնայ խզել։ Քէնցող Բայց իրապէս յանցաւ որ մտնուկը ունի իրաւունք անարդար կոչելու հայրը։ Սիրտերնիդ բարձրացուցէք։ Փրկութեան Աստուածը մեր հայրն է։

Այս գաղափարս թող տպաւորուի մեր միտքերուն մէջ։ Ով որ կը սիրէ իր ընկերը, օրէնքը կը գործագրէ։ Եւ ո՞վ է ընկեր։ Ով որ մարդ է, ձեր ընկերն է։ Հարկ չիկայ այս մտին բացատրութիւն տալ։ Աստուած բոլոնդակ մարդկութիւնը իրը ընտանիք մը համարելով, հաւատարապէս իր զաւակները կը ճանչնայ առ հասարելով, բոլոր մարդերը։ Աստուած հայրն է մեծ ընտանիքին որ մարդկութիւն կըսուի։ Ուրեմն մարդերը անխտիր, իրարուելքայր են։ Հայրն է, Աստուած, մայրն է, օրէնքը զաւակն է բովանդակ մարդկութիւնը։ Եւ արգէն ե՞րբ Աստուած իր արեւը զրկեց միայն հային համար։ Եր՞բ զրկեց Աստուած իր անձրեւը միայն հային համար։ Սիրտերնիդ բարձրա-

ցուցէք։ Մարդկի իրար խղղելու համար ստեղծուած չեն։ Վերցուցէք պատերազմները, շահամոլութեան այդ շահամատանները, վերուցէք ագահութեան վարակիչ ծծաքարտը։

Մարդ արարածն է որ ստեղծեց ցեղի, կրօնի, տեսակի որակի, քանակի եւ ուրիշ այլանդակ հաստ պատերու խորութիւնը։ Միեւնոյն ընտանիքին անդամները իրար կը փողուտին։ Հատերու ձինարանները և մուշտակի գործատունները, նաև այդ շատերուն ստահակ շահամոլութիւնները նուիրագործելու, պահապանելու համար կը յառաջանան կատարուէն ու կը կուտին բանի մը համար' որ իրենցը չէ։ Երկիրը ուր մենք կը բնակինք, միայն Աստուածոյ կը վերտրերի։ Ազգեր կը կազմուին շահամոլ վառասէրներու կողմէ։ Անոնք կը բնակին ու կը սահին կանցնին ու կերթան, վայիններ կը ծածանին հոն' ուր դեռ երէկ կը պաշտուէր արիւնաներկ գաղափար մը։ Երեսուն տարուան մէջ մայրերէն պատրաստուած մարդկութիւը, Պարսն Մաքսիմի չնջող գործիքին չնորհիւ 20 բոպէի մէջ կը մահանայ և առնոնք' որ այս չարիքը գործեցին արդարներու քունը կը քնանան։ Մինչեւ եր՞բ ոտկայն . . . Շահը մինչեւ երբ պիտի սպանէ զմեկ։ Դէպի ապագան դիմենք անգագար, ձեռք ձեռքի տուած, երկնի տակ արդար։ Այդ ապագան՝ արեղերական համերաշխութեան շեփորին ձայնովը կը խըլլութի . . . Այդ ապագային մէջ խտրութիւն չիկայ սեռի, տեսակի, ազգի, կրօնի . . . մէկ հօտ, մէկ հովիւ։ Ահ, կարող էք երեւակայել, Եղբայրներ՝ հաճույքը զոր կունենայ Աստուած, զիտելով իր բաղմանդամ գերգաստունը, իրարուեղբայրացած սիրտով արի կամքով բարի . . . աշխատանքով քաջարի։

Ինչո՞ւ չի կրնենք տիեզերական համերաշխութեան եղբայրակցական երգին վերջին յորդորակը «գէպի ապագան քայլենք անդադար», ձեռք ձեռքի տուած, երկնի տակ արդար»։

Բարոյական առաքինութիւնը մարդկային կեանքին հզօր հիմնախարիսխն է։ Հաճեցէք յիշել ապրուած այս կեանքին տխուր պատկերները։ Ո՞վ եղաւ ամբարտաւան,

և չի վնասուեցաւ : Ո՞վ բարկացաւ ու չի վնասուեցաւ : Ո՞վ կռուեցաւ ու չի վնասուեցաւ : Ո՞վ անհամբեր եղաւ և վնաս չի տեսաւ : Սակայն կիրքերը մինչեւ եր՞բ պիտի արգիլեն օրհնեալ բարձրածայն զՏէր Աստուած հանցն մերոց :

Բարիքու չ' չորիքին յաղթելու քաղաքականութիւնը բարոյական առաքինութիւն մընէ արդարիւ : Ու ես տեսայ մարդկութեան մէկ տկար կողմը ուր այս առաքինութիւնը կանիծէին : Պատճառու Պատճառը ակներեւ էր : Բարսյականի անունով խօսող վայրագ շահամոներ ըսած էին թէ օտար է այն որ չի խօսիր . չի' մտածեր . չի գործեր ձեզի նման :

Սիսալ է մտածել թէ Աստուծալ սպառագինութիւնը հագնիլ կը նշանակէ մարմնաւոր զէնք : Նիւթական եկեղեցին մեր անձն է . տաճար կենդանի Աստուծոյ :

Զինւորեալ եկեղեցին մոլութիւններուն : անբարոյութեան , մոլորումներու գէյ կանգնող բարոյական մեր պարտաւորութիւնն է : Յաղթական եկեղեցին բարոյական վարձատրութեան , խմանակի ասպարէզն է յաւիտենականութեան մէջ ուր առաքինական շահատակութեան փայլուն պատկներ շողողան և արդարութեան թագաւորութիւնը կը տիրապետէ ահաւորապէս : Աստուծոյ զօրութիւնը հագնող մարդ արարածը , արտաքին և ներքին չնորհներով ալտախուրուած ներգործական , սրբարար , ձրիատուր լոյսերու յաւիտենական թագաւորութեան մէջ փառաւորուեցաւ , և լոււեցան ձայները հոգեխօսներուն որոնք կազազակէին Որ հայիս քաղցրութեամբ յարարածս քո հայր ամինակալ , օրհնեալ Աստուած հարցն մերոց :

ՀԱՄՊԵՐ



ՀԵՂԻՆԱԿԻՆ ՏՐՈՒԱԾ ԳՈՐԾԵՐԸ

Ա. Բցժամեր. գուարնալիք  
Զիս կարդացեմ. «  
Հայկանոյշ. վիպակ  
Սիրվարդ. «  
Ա. զատութեան առաջոյս. մերքուած  
Հայուն կրօնիք. նաև



2073